

Փողթավա քաղաքը պաշարեց : Վեծն
Պետրոս Երբոր աս բանս լսեց՝ 70,000
զօրքով քաղքին օդնութեան հասաւ ,
ու Շուետաց հետ պատերազմելով՝
ինը հազար հոգի կոտրեց անոնցմէ :
Կարոլոս յուսահատած՝ ժողվեց մնացած
զօրքը ու Տաճկաստան փախաւ , ու
սուլլան Իշմէտ Գ թագաւորին ապա-
ւինեցաւ . Իշմէտ ալ սիրով ընդունեցաւ
զինքը , և մասնաւոր ընակութեան տեղ
տուաւ իրեն : Տասուերկու տարիի չափ
Տաճկաստան կենալէն ետքը , Վա-
ճառաստան ու Գերմանիա անցաւ , ու
իր թշնամեացը դէմ մէկքանի պղտիկ
յաղթութիւններ ալ ըրաւ . բայց ետ-
քը Վթագալունտ քաղաքին մէջ պաշա-
րուելով՝ թողուց իր երկիրը քաշուե-
ցաւ : Ետքը՝ Արքվեկիոյ վրայ վազեց ,
ու ինչուան՝ Քրիստիանիա քաղաքը հա-
սաւ . բայց պաշար չունենալուն համար
իր երկիրը դարձաւ . երկրորդ տարին
Վեծին Պետրոսի հետ հաշութիւն
ըրաւ , ու սաստիկ ձմռան ատենը նո-
րէն՝ Արքվեկիացւոց դէմ պատերազմի
ելաւ . հոն քաղաքի մը պաշարման ատե-
նը , գնտակ մը ինկաւ դիմուն վրայ ու
մէկէն մեռաւ 1718ին , երեսունեւոթը
տարեկան :

Պատերազմասէր էր Կարոլոս ու փա-
ռասէր , և միտքը դրած էր թէ ժողո-
վըրդեան հանգստութիւն պարզելը
առանց պատերազմի չյաջողիր : Բայց
ինչպէս որ յայտնի է , պատմութիւնք
հակառակը կը ցուցընեն , թէ միշտ ա-
ւելի օգտակար եղած է ժողովրդոց՝
խաղաղութիւն սիրող և աշխարհաշէն
թագաւոր մը , քան թէ բոլոր աշխար-
հիս տիրապետողը : — Կարոլոսի վարքը
զրող մատենագրաց մէջ ամենէն հոչա-
կաւորն է Աղթէռ գաղղիացին . բայց
բանասէրք՝ աւելի մատենագրութիւն և
պատմական ոճ վիստուելու է , կ'ըսեն ,
այն զրքին մէջ քան թէ ձշմարտախո-
սութիւն :

ՍՈՒՐԵՐՈՒԹԻՒՆ

Զինաց որդիական զարմանալի սէրն իրենց
 ծնողաց վրայ :

ՈՐԴԻԱԿԱՆ Մէրը Զինաց ազգին մէջ
 ու միայն ընութեան թերմունք և պատ-
 շաճողութեան պարտք սեպուած է ,
 հապա իբրև կրօնքի պարտաւորութիւն
 մը , հաստատուն պատուէրք մը : Վայ-
 որդիական սէրը՝ Զինաց տէրութեան
 կառավարութեան ամենէն մեծ կապը
 կրնայ սեպուիլ , և իրեն ուժին ու այս-
 չափ երկայն ատեն դիմանալուն պատ-
 ճառ մը : Լինանք ըսել թէ որդիական
 սէրը Զինաց թագաւորութեան հոգին
 է , ինչպէս որ հայրենեաց սէրն հին ա-
 տենուան հասարակապետութեանց հո-
 գին էր : Վայ գեղեցիկ սիրոյ զգացմուն-
 քը տարածուած ըլլալով Զինաց երկրին
 մէջ , թագաւորը՝ իր հպատակներուն
 վրայ իբրև բուն իր որդւոցը վրայ կը
 նայի , և հպատակներն ալ թագաւորին
 իբրև իրենց հօրը վրայ , և թագաւորը
 կ'անուանեն Հայր և Վայր թագաւո-
 րութեան :

Զինաց թագաւորները որդիական
 սիրոյ պարտուց օրինակ տալու համար՝
 իրենց հօրը աթոռը չեն նստիր , ին-
 չուան որ հօրերնուն մահուան սգոյ ժա-
 մանակը չի մընցընեն , որ իրեք տարի
 կը քչէ , և նոյն միջոցին Վանտարիննե-
 րուն խորհրդարանը կը կառավարէ տէ-
 րութիւնը :

Վաքնակալը բոլոր իր հպատակացը
 օրինակ պիտի ըլլայ թէ կրօնական պաշ-
 տամանց մէջ , և թէ իր մօրը որդիա-
 կան պարտուցը մէջ , և աս իր մօրը որ-
 դիական պարտուց կամ մեծարանաց
 հանդէսը՝ ամէն տարւոյն առջի օրը մաս-
 նաւոր հանդիսով մը կը կատարուի , որ
 համառօտ կերպով մը դնենք հոս :

Տարւոյն առջի օրը առաւօտուն ա-
 րել ելած չելած ամէն Վանտարիննե-
 րը հանդիսի զգեստներ հագած կը ժող-
 վուին թագաւորին պալատը և իրենց
 պատուոյն աստիճանաւը դրսի սրահի մը

մէջ կը շարուին . ետքը թագաւորական իշխանազունք ալ բոլոր հագուած կու դան նոյն տեղը . ան ատեն թագաւորը իր աթոռին վրայ նստուցած՝ սենեկէն դուրս կը հանեն որ տանին իր մօրը սենեակը որպէս զի զինքը բարեւէ . գաւիթը ժողվուած հանդիսականներն ալ մէկտեղ կ'երթան : Խրբոր կը համնին թագուհոյն սենեկին արտաքին սրահը՝ թագաւորը աթոռէն վար կ'իջնայ՝ ու քալելով կ'երթայ նոյն սրահը : Եղն միջոցին Անտարիններէն արարողութեանց պաշտօնատէրը ներս կը մտնայ ու թագուհոյն առջև ծունկ դրած թագաւորին կողմանէ աղաշանաց թուղթ մը կուտայ , որպէս զի յանձն առնէ դուրս ելլալ ու իրեն պատիւները ընդունիլ . ան ատեն թագուհին հանդիսով կ'ելլէ դուրս . մէկէն նոյն արարողութեանց Անտարինը կ'երթայ թագաւորին առջև ծնկան վրայ գալով՝ կ'աղաչէ որ երթայ իր մօրը որդիական պատիւր տայ . անկէց ետև թագաւորը կը ներկայանայ իր մօրը շիտակ կեցած ու ձեռուրները կախ վար թողուցած . բոլոր Անտարիններն ու հանդիսականքն ալ թագաւորին պէս կ'ընեն . ան ատեն երգիչներն ալ կը սկսին քաղցր ու սրտաշարժ երգել : Ա'կյմ'ալ Անտարիններէն մէկը կը կանչէ Ծանկան վրայ էիէտ , և մէկէն թագաւորը Անտարիններն ու իշխանները ծնկան վրայ կուգան . վայրկեանէ մը վերջը նորիէն կը կանչէ Խնչան գետին խնարհեցէտ . և ամէնքը դիմացնին նայելով կը ծըռին . ետքը նորիէն կը կանչէ Խլէտ . ու ամէնքը ոտք կ'ելլան . այսպէս իրեք անգամ ծունկ կը զնեն կը ծունկ ու կ'ելլան : Աս արարողութիւններէն ետքը նոյն առջի Անտարինը կ'երթայ թագաւորին կողմանէ թագուհոյն աղերսագիր մը կուտայ աղաչելով որ իր սենեակը դառնայ . ան ատեն նուագարաններով կ'ելլայ կ'երթայ թագուհին և հանդէոր կը լմբննայ : Ասկէց զատ պարտական է թագաւորը ամէն հինգ օրը մէյմը իր մօրը այցելութեան երթալ :

Զինաց հին փիլիսոփաներէն թէպէտ

և մեծ մասը որդիական սիրոյ և մեծարանաց վրայ գրած են , բայց շատ անուանի է Լոնփուկիոսին գրածները որ Ամինաց օրէնսդիրն է , և որդիական սէրը՝ ուրիշ ամէն առաքինութեանց աղբիւր և հիմն զնելով ասանկ խորհրդածութիւններ կ'ընէ . Որդիական սէրն էր պատճառ , կ'ըսէ , որ հին ատենուան թագաւորները անանկ խաղաղ , քաղցր և պանծալի թագաւորութիւն ունեցան . կը հաստատէ՝ որ եթէ թագաւորն ու մեծամեծքը որդիական սիրոյ օրինակ ըլլան ժողովրդեան , անկէց ետև պանոնց մէջ ապստամբութեան , արհամարհաւթեան , ատելութեան ոգիններ չեն տեսնուիր : Որագաւոր մը թէ որ աս բանիս օրինակ տալու ըլլայ իր պալատականներուն , պալատականներն ալ ժողովրդեան մեծամեծներուն՝ բոլոր ժողովրդն ալ անոնց կը հետեւին : Արարածներու մէջ մարդէս աւելի ազնուական բան չկայ . մարդուս գործոց մէջ ամենէն աւելի հարկաւորն ու պատուական գործողութիւնն է իր ծնողքը պատուել . վասն զի ինչ վերաբերութիւն որ ունի երկինքը արարածներուն հետ , նոյն վերաբերութիւնը ունի հայր մը իր տղուն հետ . հպատակ մը ինչ կապ որ ունի իր թագաւորին հետ , նոյն կապը ունի որդի մը իր հօրը հետ . . . :

Զինաց Ինքի ըսուած որդիական սիրոյ օրինաց գրքէն ալ այս առածները դնենք հոս .

“ Ա'կ որդի մը որ սրտին մէջ որդիական սէր կը զգայ՝ իրեն ծնողաց ձայնը կը լսէ՝ դեռ անոնք չխօսած , և զանոնք կը տեսնայ՝ թէպէտև առջևը ըլլան :

Խրբոր հայրը կամմայրը նեղութիւն մը կամ տկարութիւն մը ունենան՝ ուրիշ մարդու տեսութեան չերթար՝ և ու ալ կ'ընդունի . հիւանդ են ծնողքը , ամենսեին զուացուիր , երեսը կախած տրտում տխուր կը պտըտի , քիչ ու ընդհատ կը խօսի , երաժշտութեան գործիքներ ամենսեին ձեռք չառներ , և մասնաւորապէս բարկանալէն կը զգուշանայ :

Որդին ոչ երբէք հօրը հետ մէկ բազ-

**Մոցի վրայ կը նստի . ոչ երբէք միջին
պատուաւոր սենեակը կը բնակի , և ոչ
ալ տանը գլխաւոր մեծ դռնէն կ'անցնի :**

**Երբոր հայրը զինքը կը կանչէ , պար-
տական է ամէն բան թողուլ երթալ :**

**Պատուեցէք ձեր հօրը հաւասար
զանոնք՝ որ ձեր կրկին տարիքը ունին .
և ձեր անզրանիկ եղբօրը հաւասար
զանոնք՝ որ ձեզմէ տասուերկու տարի
մեծ էն :**

**Որդին առանց նայելու հօրը և մօրը
պակասութեանցը՝ պարտական է պա-
տուել զանոնք և ամենայն ջանքով ա-
նոնց պակասութիւնները ծածկել :**

**Աշխարհքիս մէջ առաջին արցունք
թափողը՝ թշուառ հայր մը եղաւ :**

**(Ծ) որ որդի մը իր հօրը կամ մօրը
կենացը վնասելու ետևէ ըլլայ՝ բոլոր
ընտանիքը իշխանութիւն ունին և պար-
տական են տղան կտոր կտոր ընելու .
ետքը պէտք է անոր տունը փլցրնեն և
երկիրը աղքանոց դարձընեն „ :**

**Աւրիշ Ջինաց հեղինակներ ալ կ'ը-
սեն .**

**“ Ամէն չարիք գէշ որդի ըլլալէն կը
սկսի :**

**Ո՛էկն որ իր որդիական պարտուցը
անփոյթ է , անոր ամէն առաքինու-
թիւնները վտանգի մէջ են :**

**Ի՞ն ամէն բան որ որդիական պար-
տուց կը վնասէ՝ հասարակաց կը վնասէ :**

**Ինքինքը կը փառաւորէ՝ ով որ իր
ծնողքը կը գովէ . ինքինքը անպատիւ
կ'ընէ՝ ով որ իր հայրը կամ մայրը կ'ար-
համարհէ „ :**

Գաղղիացի նկարիչ մը լսելով որ մայրը տնան-
կութեան հասեր է , 1200 ֆրանք շալից բերաւ .
բայց ծանրութենէն յոդնած՝ հասնելուն պէս մե-
ռաւ :

Տղու մը հարցուցին՝ թէ Ո՞ն աւելի կը սիրես ,
հայրդ թէ մայրդ : Պատասխանեց տղան . Աւելի
կը սիրեմ հայրս ու մայրս :

ԾԱՂԱՐԱՐԱԴ, ՀԱՅԿԱԿԱՆ

Գ.

Լոյց ընդ կարիք ծով :

**Օ ԱՐՄԱՆԱԿԻ է , սիրելի , և մեծ է
այս սքանչելիք զոր արար Ո՛ովսէս 'ի
ծով կարմիր . իբրև բաժանեցան ջուրքն
հաւատով՝ նման լերանց բարձանց , քա-
րեղէն պարսպաց , արգելեալ կային 'ի
բարձունս իբրև 'ի խորս , և կակղու-
թիւն ջուրքն քարացեալ կայր և ոչ ան-
ցանէր զսահմանաւ , և փոխեցին զբնու-
թիւնս իւրեանց , և ունկնդիր լինէին
արարածք առանց իմաստութեան . և
սաստեցեալ կամսնեալ կային ալիքն , և
հայեցեալ ակն ունէին վրիժուցն հա-
տուցման , թէ երբ անցցէ ժողովուրդն ,
և զարմացեալ հայէին հրամանին Իս-
տուծոյ . և երևեցան հիմունք որ յափ-
տենից , և խորք անդնդոց որ 'ի սկզբա-
նէ հաստատեալ կային՝ վաղվաղակի ցա-
մաքեցան . ամբարձին դրունք զզլուխս
իւրեանց 'ի վեր , և 'ի վեր համբարձան
դրունք որ յափտենից , և եկն եմուտ
սիւն ամպոյ և լուսատու եղեւ ամենայն
բանակին , և եկն էանց ժողովուրդն
հաւատով , և եղեն դատաստանք ստու-
գութեան 'ի Փարաւոն և 'ի զօրս իւր
և 'ի կառս և յերիվարս նորա :**

ԶԳՕՆ

Լոյց Լոյցուծոյ ՚ի Աէս :

**Եւ իբրև սրբեցան (Խարայելացիք),
ապա յերրորդում աւուր յայտնեցաւ
սուրքն , յահ վայելը ութեան և 'ի փառս
մեծութեան , և 'ի բարբառ սաստկու-
թեան երագափոյթ որոտմամբքն , սաստ-
կաձայն շեփորայիցն՝ ստէպ ստէպ երա-
գախաղաց շանթեռանդն կայծակամբքն
հատանելով , և հրատախառն բոցաձա-
ճանչ փայլատակմամբն . շարժեցան լե-
րինք , կացին և զտեղի առին արեգակն
և լուսին յիւրաքանչիւր գնացից :** ԵՎ